

սիսած ատեննին կրտիսին հակիլ և որ շոփ արագ դառնան, այնչափ աւելի կը հակին :

Օր. ԹԱԴ. — Զիալորը որչափ արագ դառնան, այնչափ աւելի ասպարիզին կեղրոնէն հեռու կը մղուին . և ահա այս զօրութեան՝ իրենց մարմեցն կշռութեամբ դիմակալելու համար է որ ձիավորներն ու ձիերն ինքնաբերաբար գէպ ՚ի կեղրոնը կը հակին : Այս տարի մարտին շըրտին մ' առաջ կը բերէ , ո՛ իւլիսայ շայն Կեռայնելայն իւլիսին , որ շըրտը կը տառապար : Այս զօրութիւնը իւլիսին շըրտին կը կոչուի :

Այս նողկանիքը , որ կըզգանք արագապէս դառնալու , օրինակի համար ձըրէլու , ատեն , դարձեալ կեղրոնախցո զօրութենէ առաջ կուգայ . որովհ հետեւ մեր ոտքերը , որոց վերայ կը դառնանք , շարժման կեղրոնը կը կազմէն , որմէ կը ջանան մեր մէջ եղած հեղուկները հեռանալ . այս հեղուկները մէր սիրու ու գլուխը կը դիմեն և դիմու պտոյտ ու նողկանք կը պատճուեն :


Եթէ ուզէք , կրնաք այս մասին դիւրին փորձ մ' ընել . երբ դերձանի մը ծայրէն որ և իցէ մարմին մը , օրինակի համար փայտի կտոր մը կապէք և յետոյ գերձանին միւս ծայրէն բըռնելով՝ գարձնէք , պիտի տեսնէք որ դառնալու ատեն դերձանը կը ձգտի և այնչափ աւելի զօրաւոր կըլլայ այս ձըրտումը , որչափ աւելի ծանր ըլլայ մարմինը և հողովումն արագ . և եթէ հոլովական շարժումն ամենաերագ ըլլայ , կրնայ դերձանը փրթիլ :

Եթէ ուզէք , կրնաք ուրիշ զուարձակի փորձ մ' ալ ընել . երբ ջրալից աման մը չուանի մը ծայրէն կախէք եւ յետոյ առանց ամանին բերանը գոցելու չուանին միւս ծայրէն բոնելով՝ պարսատիկի պէս օդին մէջ դարձնէք ,

ամսնին մէջ ջուրը բնաւ զը թափիր , թէե պայտ ընկըւ ատեն շրջուն դըրից մէջ գտնուի . վասն զի ամսնին մէջ ջուրը հողմաննախան ոչ միայն իւր կը ոյն ազդեցութեան , այլ և կեղրոնախցո զօրութեան ենթակայ կըլլայ , որ առաջնոյն ազդեցութիւնը կը խանգարէ : Երբ ամսնն իւր ջրամինին վերին կէտը գտնուի ջուրը կ'ուզէ իւր կը սութեամբը վար թափիլ . բայց կեղրոնախցո զօրութիւնը , որ վարէն վեր կ'ազդէ , ընդհակառակը կը ջանայ զայն գէպ ՚ի վեր մղել . Ուստի երբ այս երկրորդ զօրութիւնն առաջնոյն մեծ ըլլայ , ջուրն առանց թափելու կրնայ ամսնին մէջ մնալ :

Կրնանք համանման փորձ մ' ալ կատարել ջրամինակի մը ներըն կողմը ջրալից բաժտիկ մը գնելով և երագապէս օդին մէջ դարձնելով :

Կեղրոնախցո զօրութիւնն ու ծանրութիւնը շատ անգամ իրարու . կը դիմակալեն . ՚ի մօտոյ աստեղաց շարժման վրայ խօսած ատենս պիտի բացատրեմ ձեզ թէ այս երկու զօրութեանց դիմակալութենէն ինչ արդիւնք առաջ կուգայ :



ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

ՄՐՅԱՆՔ . — Խօսուն մեքենայ :

ՄՐՅԱՆՔ . — Հատողներ գրուած են միրժոց բնութեան վերայ զանազան հեղինակներէ . բայց ամենէն աւելի սյս մասին գովութեան ու փառաց արժանի է Հիւափէր Անդզիացի գիտնականը , որ յայտնեց գիտութեան աշխարհին հետարբերական շատ գաղտնիքներ միջատներու կենաց վերայ : Այս համ

բերատար զիտողը լցուցած էր իւր տունը մրջնոցներով, մինչեւ իսկ իւր հանգերձեզինաց դարանները, և ըստ հետազոտութեանց արդիւնքները հրաժարաւութիւնց նշանաւոր հեղինակութեամբ մը : Գիւռեմը սակաւուք այս և ուրիշ շատ ստորերկրեայ հասարակապետութեանց գործունենիւութիւնը, որք կը բաղկանան աշխատաւորներէ, և անգործներէ (չեղորներէ), պատերազմողներէ, ճարտարներէ, տէրերէ և գերիներէ . այնու ամենայնիւ ասցա հետազոտութիւնը այնչափ յանկուցիչէ, որ գրաւած է մինչեւ իսկ հոյակապ հանձարներ . ի՞չպիսի է օրինակի համար Անդղիացի Սիր-Ճօն-Լիւպպաք անուանի գիտունը, որ այնչափ գեղեցիկ հետ սջուութիւններ ըրաւ առաջին մարդոյն վերայ, ըլլացաւ նաև նուիրել վայրկեան մը մրջնոց ստորին ցեղին մի և նոյն արդարացի ակնարկը մի և նոյն նուրբ գատաղութիւնը, զոր գործածած էր գերազանց յաջողութեամբ մարդկային սեռի ուսման համար նախապատմական ժամանակաց մէջ :

Մեղ համար անկարելի է ուղղակի մրջնոց հետ գաղափարաց հաղորդակցութեան մոնել, այլ միայն քննելով անոնց գործերը և շարժումները կը հետեւցնեմբ անոնց զգացում և մերիններուն նման որոշիչ խօսքեր ունենալը . ասոնք դիպուածական գատումներ են, և առօնցմէ զստ ուրիշ միջոց մը չունիմք, մինչեւ որ Սոլզմօնի իմաստութեան մասնակից գիտուն մէկը յայտնէ վերատին անասնոց լիզուի գաղտնիքը :

Մի քանի կենդանիներու համար, որոց հետ հաղարաւոր տարիներէ ՚ի վեր ընտաներար կը վարուիմք, ինչպէս են շունը, կատուն, ձին, ունիմք մի ջոյներ հասկացնել անոնց մի քանի պարագաներու մէջ մեր կամքը և հասկա-

նալ հաւանականութիւն անսնց փափաքըն ու կամքը . և ստոյդ է որ երբեմն բաւականին պարզ կերպով մեր և նոցամէջ գաղափարաց փոխադարձութիւն մը կայ . սակայն թէ ի՞նչ կերպով կարելի է հաստատել իմացական յարաբերութիւն մի միջատներու հետ, այս է ահա ամենամեծ գաղտնիքը :

Այս նիւթի մասին եղած ամեն դիտողութեանց ընթացակից սխալներու հակառակ, կարելի չ'է մրջիւնը ըլլ նըկատել կենդանի մը մեզ աւելի մերձաւոր իւր իմացական կարողութիւններով, կենդանի մը, որ իւր բնազգում ներով կը գուշակէ իւր կենաց վերայ ներգործող ամեն պատահար եւ նախազգուշաւթիւններով ասոնց առաջը կ'առնէ : Այս մասին ամեն ոք պիտի համարուի, եթէ մի քանի անդամ մրջնոցներ գիտելու յօժարութիւն եւ հետաքրքրութիւն ունենայ . ուստի աւելորդ կը համարիմք աստ կրինել նոցա կանոնաւոր աշխատութիւնը եւ ի՞նչպիսի խնամով իրենց թրթուրները բուծանելը իբրեւ կով կաթնաւէտ, և այն և այլն : Սոլզմօն իմաստունը մըրջնոց կը զրկէ ծոյերը աշխատութիւն ուսանելու համար և հնութեան առասպեկտամուները իբր տնտեսագիտութեան օրինակ կը նծայէին մրջիւնը . Անդղիացի ծ. Լիւպպոր գիտունը եւս պահանջամատք կը խօսի սոցա վերայ . տեսած է սա յայգուէ մինչ ցերեկոյ մըրջիւնի մը անդադար աշխատիլը . որ փոխադրած է 187 թրթուրներ, կամ ըստ հասարակութեան յուեր :

Դարձեալ կը պատմէ, որ ուրիշ մրջիւն մը, որ բոլոր օրն աշխատած էր՝ փակուելով շիշի մը մէջ հոն ամբողջ շաբաթ մը մօռցուած կը մնայ զուրկ ամեն սնունդէ . յետոյ արձակուելով թրթուրներու շեղին մը քով մրջնոցէն մէկ մեղը հեռաւորութեամբ՝

իւր բոյնը գատարկաձեռն չ'երթալու համար անմիջապէս թրթուր մը կրրանէ և բեռնաւորուած կ'որթայ . կէս ժամէն յետոյ կը վերադառնայ ուրիշեր տանելու համար . Ահա չքոտի միջատ մը , որ կըսպանչացնէ հանձարեղ մարդը :

Մրջնոց իրարու գաղափարներ կամ տեղեկութիւններ հաղորդելու կարծիքը հասաւատելու համար Անգղացի գիտողը հետեւեալ փորձը կընէ . երկու գոգաւոր ապակիններ կը գնէ հազրդակցեալ մրջնոցի ճանապարհին թղթեայ համանման ճանապարհներով , ապակիններուն մէկուն մէջ հարիւրաւոր թրթուրներ կը լեցնէ . իսկ միւսնն մէջ մի քանի հատ միայն . յետոյ իւրաքանչիւրին մէջ մէկ մրջիւն կը ձգէ . իւրաքանչիւր մրջիւն թրթուր մը առնելով բոյնը կը դառնայ . յետոյ կը վերադառնան իրենց պաշտրին , բացառութեայն , որ քիչ թրթուր պարունակուլ ապակիինն ճանապարհը գիտէր , առանձին կ'երթայ , իսկ մնւան 11 ընկերներով : Յայտնի է , որ սոքս հազրդած էին իրողութիւնը և խումբի մը կարեւորութիւնը բաշխաթիւ թրթուր պարունակուլ ապակիինն երթալու . մինչդեռ բաւական էր մէկ մըք թիւն սակաւաւոր թրթուրները փոխագրելու : Իւրաքանչիւր անգամին , որ մէկ մրջիւնը կը տանէր թրթուր մը , գիտողը ուրիշ մը կ'աւելցնէր . յետոյ ապակինները տեղափոխեց , արդիւնքը նոյն եղաւ : 2-3 թրթուր պարունակուլ ապակիինն մրջիւնը 21 ճամբորդութիւնը ըրաւ մէկ ընկեր միայն բերելով՝ յուսալով անշուշտ , որ իւրաքանչիւր գալուն աշխատութիւնը պիտի լննայ . ընդհակառակին միւսը տեսնելով իրեն ապակիին լեցուն՝ 22 ճամբորդութիւնը ըրաւ 22 ընկերներ բերելով՝ Այս կըսկզնուած փորձերը մրջնոց իրարու հաս-

կացնելու կարելիութեան մասն երբ բէք կասկած չ'են թողուր :

Խօսան մեքենայ . — Ներկայ տարւոց անցեալ ամիսներուն՝ Փարփղի Մեծ Հիւրանոցին մէջ ՚ի տես գրուած էր մարդկային հնչումներն արտասանող և յօդակցող մեքենայ մը , որ կարող էր հնչել ֆրանսերէն , Անգղիերէն , Խաւելէրէն , Գերմաներէն և վերջապէս ամեն լեզուի բառերն , որոց նուագածուն տեղեակ էր կամ որոց հնչումներն մէկին եղանակու մը կարող կ'ըւլոր ըմբռնել . Մերենայն երդիսնի նըման մասանց միջոցաւ կը գործէ . ուստի և արտասաննել տալու համար բաւական է միայն նոյն մասներն հարկանել :

Զը գիտցուիր մեքենային ներքին կաշմութիւնը , սակայն հաւանօրէն կը կարծուի , որ սորա հնարիշը՝ ջանացած պիտի բլոյ մարդկան ձայնի գործարանին նմանեցնել , որ ինչպէս յայտնի է , շնչափալէ , ձայնական թելերէ և հագագի փոքրիկ ծակէ մը կը բաղկանայ . որոց հետ անհրաժեշտ է նոյնպէս ձայնի հնչմանց կարեւոր օդին յառաջ բերող թոքերը . Այս օդը շնչափողէն գալով կը ճօճէ ձայնական թելերը , որը մասնաւոր միանանց ազգեցութեամբ կը հեռանան , կը մերձանան , կը ձկտին և կը թռւլանան որով յառաջ կը գտոյ հնչումը . Բերնի խռառը , լեզուի դիրքը , շթմունքն ու տատամունքը կը կազմաւորէն հնչումը , ձայնաւոր և բաղաձայն գրերն արտասաննելու համար :

Լարենիսադօֆ անուամբ սքանչելի մեքենային միջոցաւ , բնագէտք կարողացան բերնի ներքին կողմը լուսաւորելով գիտել սոյն գործարանի իւրաքանչիւր մասանց պաշտօնը . Խողովակի մը ծայրը գառւչուէ թաղանթով արուեստական շնչափողներ շինաւած կան , որը


Ճայնի բառական մօռու որ հեղումներ
կը հանեն, երբ խողովակին մէջ փշուի :
Զայնառողները տարբեր երկայնու-
թեամբ խողովակի մը վերսոյ հասու-
տուած սուլիչ լեզուակի մը միջոցաւ
կազմուած են : Իսկ բաղաձայններն
կազմող դանական ձեւերն, ճօճումնե-
րըն ու ճայները՝ յառաջ կը գան տար-
բեր գիրքով հաստատուած թաղանթ-
ներու միջոցաւ :

ԺԵՂ գարուն սկիզբները՝ Փ. Մերս
սէն, որ շատ մը սնոսի բաներ գրած
է զանազան տառերու ներքին զրու-
թեանց վերայ, կ'ապահովէ, որ ինքը՝
ձայնաւորները ու բաղաձայնները ո-
րոշովի արտասանող երգեօն մի տե-
սած է: Կը յիշուի նաեւ 1791 ին խօ-
սուն մերենայ մի, թէ և սոսուգիւ խիստ
անջօր կերպով կ'արտասանէր: Վեր-
ջին տարիներս Պ. Բատօ կըսէ թէ:
Լոնտրայի մէջ վախճանեալ Վաս-
թօն հուչուկաւոր բնագետին քով, ուե-
սակ մի հոլուական տիկ տեսածէ, որ
քանի մի խօսք կ'արտասանէր: Ամէն
մարդ տեսած է նոր տարւոյ պաճու-
ճապատանքը, որ ըստ բաւականին կըր-
նայ արտասանէլ Պապա, Մամա,
և նոյն խա՛ խօսքի կարճ հատուածներ:

Արդարեւ այս նոր խօսուն մեքե-
նայն յայտնի առաւելլութիւն մ' ու-
նի նկատմամբ միւս մեքենայից . վասն
զի ըստ կամոց նուագածուին կարող
է արտասանել գրեթե մարդկային աղ-
գի զանազան բարբառները կազմող ա-
մեն յօդակցութիւններն ու հեջումնե-
րը : Քանի մի գրեր . բ , պ , և ո ձայ-
նաւորներն՝ այնչափ որոշ չեն հեջեր :
Ա լլ բ . բաց ՚ի մի քանի խիստ արտա-
սանեալ բառերէ , բաւական ՚գոհա-
ցուցիչ եղանակաւ կը հեջումն :

Այս գործիքը խար այս ամեն կատարելութեամբն հանդերձ պիտի կարենայ յինել արդեօք նիւթ հետաքրքր-

բռւթեան, ինչողէս ուրիշ եղական գործիներն, որը ունեցած են իւրեանց համբաւն 'ի ժամանակին, կամ թէ, կարելի պիտի լինի (ինչողէս յուսով են մի քանի անձինք) ասկից օգտիլ ձայնի մեքենականութեան և մասնաւորաբար խուլհամերց կրթութեան այս նոր ձիւզին համար, որյ միակ նպատակն է արդէն զանոնք արուեստական կերպիւ խօսելու վարժեցնել. Անցուցու այս հարցումներուն պատասխանները պիտի արուենին, եթէ սոյն գործիքը ձեռնհաս անձանց քննութեան յանձնուի :



ԿԱՆՈՆՔ

ՎԱՍՆ ԿԵՆՑԱՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐԴԿԱՆ (1)

1

**Գանձք՝ են վասն միտթարութեան
կենաց և ոչ կեա՞քն վասն կուտելց ըդ-
գանձու:**

Հարցի ցայը մի բարեպաշտ և ու-
ժմ, թէ արդեօք ալէ երջանիկ և ոլ
ապերջանիկ, պատասխանեաց, նա որ ե-
կեր եւ սերմանեաց, բարեպաշտ գը-
տաւ, և նա ող մեռաւ առանց վայե-
լելոց, գծբաղդ :

Մի աղօթեր վասն այնպիսի անտրդ-
թշուառականին, որ ոչ գործեաց ըդ-
գործ ինչ կարելցութեան և որ սպա-
ռեաց զբովանդակ կեանս իւր ՚ի կո-
տել զգանձս տռանց գործ գնելց դայ-
նըս :

६.

Սարդարէն Մովսէս, յորոց վերաց

(1) Այս խրանքերը Պարսից Շեխ Սամահի առաջանի հեղինակին Հայություն գործէն Թարգմանած է 1855 ին Մեծարդց Գէորգ Աւետիսի Զաքարեանց , որ ի Բլժանիա Հնդկաց :